

Աւանդատան մէջ՝ Մկրտարանի նախանձ

«Եզին յիշատակ տուր այս աւազան, պատն յարութիւն թոռն տէր յարութեան. մահտեի կարգապետ՝ տէր գորբիէլէան. աւետիք գրպիր աստաթ յակորեան. Լեւնիւք մանսացի՝ զգուն տէր յարութեան. որոց տուրք բարեաց լուսարարին խորան. ի թուին ՌՄՄԸ մարտ 1և.»

Ձ. Այս քանդակեալ արձանագրութիւններէն զստ՝ կան եկեղեցւոյ մէջ ուրիշ յիշատակարաններ, հոս հոն կախուած պատկերաց եղբրը գրուած, կամ աւետարանի արձանեաց կողերուն վրայ փորագրուած: Այս յիշատակարանները կը կարգաւոր այսպէս՝

Աւետարանի մը արձանեաց կողին վրայ՝ «իշատակ է մանկացի բնոյնէք ստեփաննի թուր՝ զմաղպային վարդերին կատարին եւ մուրատն մանկա տուրք Լուսաւորին ՌՄԻԲ.»

Աւետարանի մը արձանեաց կողին վրայ՝ «ԹՎին ՌՄԻԴ յիշատակ է մանկացի տէր պողոստի որդի մահտեի մեստին՝ եւ իւր որդի յակորին ի գուռն տուրք Լուսաւորին:»

Ս. Գրիգոր Նարեկացւոյ պատկերի մը եղբրը՝ «տուրք Գրիգոր Նարեկացին յիշատակ է հանգուցեալ յակորի կողակից հեղինէին ի գուռն տուրք Լուսաւորին եկեղեցոյն որ ի մանկայ ՚ի ԹՎին 1809.»

Մետաքսէ վայրագոյրի մը վրայ, սակայն վարագոյրն ամբողջովն մաշած կտրուած է, միայն այս գրութիւնը մնացած. «իշատակ է վարագոյրս ընդ այլ եւս երկու վարագոյր. եւ երկու շուրջառ ի այն կերպուած. մանկացի գրեգոր վարագոյրակնի, եւ եղբարցն մահտեի սիմեոնին եւ մահտեի մկրտին, եւ հանգուցեալ հօր իւրեանց ստեփաննին, եւ կենդանի մօրն մարիամին. եւ իւրեանցոյնոց համայն կենդանեացն, եւ ննջեցելոցն. ի մանկայու տուրք Լուսաւորիշ Նորապանծ եկեղեցին. յամի Ձեռան 1801. եւ այրիլի 1ին.»

Է. Ինչպէս յիշեցինք վերագոյն՝ նախկին եկեղեցւոյ վայրը կը գործածուի իբր վարժարան: Բնականաբար տեղը շուին մանուկոք բաժանումներ եւ գասարաններ, այլ ընդարձակ սրահ մ'է, ուր կը հաւաքուին աշակերտք ուսմանց պատակելու: Աշակերտաց թիւը կը հասնի 40—50ի մանչ եւ 20—30 չափ աղջկ. որոնք մանուկոք ուսուցիչներու հակողութեան ներքեւ կը սորվին իրենց վեճակին կարեւոր ուսումըները:

Վերին թաղի բնակիչք իրենց ննջեցեալները կը թաղին՝ թաղէն գուռ լերան բարանց վրայ. սակայն չկայ յիշատակութեան արձանի մահտեման մը կամ արձանագրութիւն մը: Եկեղեցւոյ պարտէզն՝ որ ժամանակ մը իբր գերեզմանաց գործածուած է, կը գտնուին քանի մը շերիմներ, բայց հնազանց թուական ունեցող գերեզմանաբարեր չեն տեսնուիր. կ'երեւայ թէ եկեղեցւոյ շէնութեան գործածուած են, ինչպէս տեսանք հաս մ'այ զանգակատան ստորին բաւանկին սեան վրայ զետեղուած (տես էջ 134):

Վերին ու ստորին Մանկա իրարմէ կը զատուին ձորով մը՝ սրուն երկու կողմը շինուած են Լայոց տուները: Օգը մտցուր է, պաղ ջուրեր ունի Վերին-Մանկա, եւ ժողովուրդը մծ մասամբ Լուհակ է: Լայք Պարսկաստանէ գաղթեած կ'երեւին. շատերն այգիներ ունին. աղքատ դրեթէ չկայ. ժիր, շարքաշ, աշխատատեք են: Լայք 103 տուն ունին, կան 110 սյր, 140 կին, 40 պատանի, 31 օրիորդ, 94 մանչ, 98 աղջկ. Մէկ տարուան մէջ պատահած է 14 մկրտութիւն, 5 պակ, եւ 11 ննջեցեալ:

Վերին-Մանկա ունի Նորաշէն եկեղեցի մը Յ. Լուսաւորիշ անուամբ, եւ տար կից գպրոց մը, ուր 35 աշակերտուհի կը յաճանեն: Վերին-Մանկայի եկեղեցւոյ շէնութեան աւթիւ 40 հազար դըշ. ի մտ պարտուց տակ ընկած են: Առհասարակ մուտքն է 360 արծաթ մեծիտէ, իսկ վրայ 200 մեծիտէ: Գպրոցի համար միայն 80 մեծիտէ Ետեք կ'երեւի:» 4. Յ. ՀՐՈՍԻՍ



Պ Ա Յ Ս Ա Կ Ա Ն

ԱՐՁԱՅ ԲՈՂՈՂՈՒՆ ԿՈՅՈՑ ՎՐՈՑ ՏԵՐԻՌԻՅՈՒՆ ԿՈՐԲՈՑ ՅՈՒՈՒ ԵՅՆԵԿԵՍԻՐԸ

(Հուլիանոսի մասին)

Աւանի հունգարական ազատ քաղաքաց պատգամաւորներուն՝ տերութեան կարգացը մատուցած տեղեկագրութիւնն ու աղերսագիրը:

«Մեծարեալ ու գերազատիւ Վիճակներ ու կարգեր:

«Մասնաշուքարիւ եւ Եղիտարեթուպոլոյ հասարակութեանց, մեծապատիւ կարգաց՝ նորերս մատուցած աղաչանաց թղթէն, զոր մեր խոնարհ խնդրուածքովն աւագածողովը մեզ — իբրեւ ազատ ա արտօնացեալ քաղաքաց երեսփոխաններուն — հաղորդել բարեհաճեցաւ, կը հասկընանք, որ երկու աղաչաւոր հասարակութիւնն, օրինաւոր պայմաններով՝ թագաւորական քաղաքաց կարգն ընդունուին եւ 1792ին աւագածողովն, 61երորդ յօդուածին ձեռք, օրինապէս ընդունուած այրբէնամի ըլլալը՝ փոխել կ'ուզեն: Որովհետեւ կը խնդրեն թէ զինուորաց բնակութեան տեղ, եւ նախամոլք սալու ծանրաբեռնութենէն — որն որ ուրիշ ազատ թագաւորական քաղաքներուն վրայ մեծապէս կը

\* Յարգելի հնդկական «Հայր ի Զմիւռնիա, անոն գործն՝ ամսն մը յառաջ՝ հրապարակ ելած ճիւղորդ հաստրեն քաղելով կրիք այս հատուածը: Տես նաեւ Համդէս 1898 էջ 353—360: ՆՄԲ.

ծանրանայ — ազատ ըլլան: Բայց ասկից աւելի մեծն ան է, որ յիշեալ ծանրաբեռնութենէն բողոքովն ազատիլ կարենալու համար, իր Մեծափառութենէն առ այս արցունացեալ պատճէնի մը հասնելուն կը սպասեն:

“Աս արական չէ. կ'ուզէ որ — մինչեւ այն ատեն — իրենցմէ անուսնուած գործակատարներուն՝ տէրութեան աւագածոցովն մէջ՝ տեղ ու քուէի ազատութիւն շնորհուի: Եւ որպէս զի այս արտօնութիւնները կարինան ձեռք բերել, մեծապատիւ Վիճակներուն տոնքն կը զնեն գլխաւորաբար զան, որ տէրութեան մեծ օգուտ կ'ընեն — ինչպէս որ իրենք կ'ըսեն — վաճառականութիւնը մեծապէս յառաջացընելով: ”

“Բայց թէ՛ յիշեալ երկու հասարակութեանց առաջարկած բաղձանքին, տեղի ամենեւին չի կրնար տրուիլ, ծառայեն մեր — ստորեւ նշանակած եւ մեզմէ խնարհաբար մեծապատիւ Վիճակներուն առջեւը գրուած — պատճառները: ”

“1. Ամեն թագաւորական ազատ ու արտօնացեալ քաղաքներուն պարտաւորութիւնը, մտնաւանդ թէ յատկութիւն ան է, որ ընդունուած սահմանադրութեան (Approbata Constitutio) Գ. Մասին 81 յօդուածին համեմատ — ի նշան՝ տէրութեան գլխուն ունեցած հրատարակութեան՝ — ուրիշ տեղերու, գաւառների եւ երկիրների օրինակն պէտ, որ եւ է ժամանակի մէջ, պարագայից համեմատ, թէ ինք Վեհապետը կարենայ անոնց մէջ բնակիլ, եւ թէ իր վճարուած զինուորներն ու ամէն պաշտօնատէրները կարենան անոնց մէջ տեղադրուիլ: Վերոյիշեալ օրէնքն զատ, նաեւ 1625ին. Մայիս 1ին, տէրութեան աւագածոցովն կարգադրութիւնն ալ զայս կը պահանջէ: Ինչպէս որ իրօք, այսօր՝ մեր տէրութեան մէջ, ամէն ալքունական ազատ, պարտապատիւ եւ արտօնացեալ քաղաք, այս ծանրաբեռնութիւնները կը կրէ. հասկնալով սուր մէջ, նաեւ նախամիջ տալու ծառայութիւնն, որուն իրօք ենթարկուած է: Ասկից եղաւ

“2. Որ մեծապատիւ Վիճակաց եւ կարգաց ձեռք որոշուած՝ իր Մեծափառութենէն ամբարցուած է 1792ի, 61 յօդուածին համեմատ իրեն օրէնք հրատարակուած, երկու աղաչաւոր քաղաքներուն այն ատենի պատգամաւորներն ալ՝ այնպիսի կերպով հասանցան, մանաւանդ թէ միաբանացան ազատ քաղաքացը կարգն ընդունուելու, որ մեկալ հունգարական քաղաքներուն հետ, ամէն բանի մէջ՝ ծանրաբեռնութիւնները հասարակապէս կրեն. եւ մեկալ կողմանէ ալ

հասարար իրաւունք ու ազատութիւն ունենան. պահելով ասոնք կետին մէջ յառաջ բերուած երկիրն օրէնքները, որուն զօրութեամբը, ինչպէս որ այգրենանմանութեան կամ տէրութեան զատկարգ կարգն ընդունուելով՝ երկք ազգաց հետ ի մի ձեւուելուց, անանկ ալ թագաւորական քաղաքաց կարգն անցնելով՝ միացուեցան անոնց հետ առանց զանազանութեան, թէ ի նպատակ թէ ի ծանրութիւնս: — Աւստի

“3. Այսպիսի օրինակ որ միութեան քակման դէմ մտառուցած ինքրուածքնին, այնչափ աւելի չի կրնար ընդունուիլ, որչափ սուր հետեւութեամբ, թէ առաւելութիւնները (beneficium) եւ թէ ծանրաբեռնութիւնները կրելու նկատմամբ, օրինաց մտքին համեմատ, հասարակ եղող քաղաքներուն մէջ տարբարութիւն եւ անմիաբանութիւն եւ ասոնք պատճառած օրէնքներու առաջարկութիւններ կրնան յառաջ բերուիլ, որոնց տեղի չի կրնար տրուիլ, եթէ իսկ լաւ կարգաւորուած հասարակութեան մէջ, թող թէ տէրութեան մը մէջ՝ ուր համաօրինակ բաներուն առջեւն առեւտելու համար, հաճեցան մեծապատիւ Վիճակները 1792ին այս նիւթին մէջ որոշումն ընել: ”

“Աս բանն՝ առանց մեծ պատճառի մը, ու միայն նեղօրէր աղաչաւորաց ինքրուածքն համար ամենեւին փոփոխութիւն չի կրնար կրել. մանաւանդ որ որոշումն մեծափառ Վեհապատիւն հրատարակութեամբ պարտաւորիչ օրէնք եղաւ: — Անոնցմէ, մեզք, ազատ քաղաքաց պատուիրակներս՝ եւս կենալ շնոր կրնարս: Արովհետեւ ինչպէս որ մենք զմեզ եւ մեր քաղաքներուն ամէն անդամներն, անմեկ ալ աղաչաւոր հասարակութիւններն, անոնց ծշգիւ պահպանութեանը (առանց իրենց) սուր հակառակ եղած իրաւունքները ձանձալու) պարտաւոր կը համարինք, յիշեցընելով աղաչաւորաց, մեծապատիւ Վիճակներուն այս նիւթին նկատմամբ բերած որոշումն ալ, — որ 1791ին տէրութեան ժողովոյն արձանագրութեանը 611 եւ 612 էջերուն մէջ կը գտնուի. — որուն համեմատ սպառնալիք եղաւ, որ զգուշանան ասկից ետքն ասանկ բաներու ետեւէն ինչալու եւ մեկալ քաղաքներուն տարբեր ըլլալ ուղելու. վասն զի իրենց արտօնութիւնն եւ առանձնաշնորհութիւնները կը կորսընցընեն:

“Իսկ զինուորաց տեղ չտալու եւ նախամիջ չտանելու նկատմամբ բրած աղաչանքնին օրինաց հակառակ եւ միաբանաց գտնուելով՝ այս բաներն իրենց շնորհուեցաւ. հայալ բուռեցաւ որ

նոյն ծանրաբեռնութիւններն իրենք ալ կրելու պարտական են ուրիշներուն պէս: Անոր համար

“ 4. 2ի կրնար ըլլալ, որ արդէն մէյ մը որոշուած խնդիրներուն — միայն վերոյիշեալ պատճառներուն համար — վերանորոգութիւն իրենց՝ պարագ փամանակ կորսնցնող անհանգիստ հոգւոյն շարուի: — Աղաչաւորները՝ տերութեան փողովոյն նախընթաց որոշմանը համեմատ չկրօցան իրենց նպատակին հասնիլ: Եւ եթէ մեծապատիւ կարգերն ու ղիճակները այս նորոգութեան խնդիրը նորագոյն քննութեան առկ ձգելու բարեհաճին ալ, յիշեալ քաղաքներն իրենց նպատակին համեմատ ամենեւին յոյս չունենան. վասն զի նկատմունք չ'ըլլուի, ո՛չ իրենց վաճառականական վիճակին, ո՛չ — ինչպէս իրենք կը համարին — իրենց՝ մեր երկրին բերած օգուտին, եւ ո՛չ անոր՝ որ վերը յիշուած ծանրաբեռնութիւններուն ենթարկուելով՝ իրենց անկումը կը փութացընեն: Որովհետեւ — թող աալով զայն՝ թէ այսպիսի պարագաներու մէջ, ինք իրմէն կը Ֆետեւի՝ որ կամեցողին չիք ինչ անկարելի: ”

“ 5. Աղաչաւոր հասարակութիւններն՝ իրենք իրենց կամքն ուզեցին, որ թագաւորական քաղաքներուն կարգն անցնին: Գիտեին իրենց վիճակը, պէտք էին յառաջունք գիտնալ նաեւ զայն, որ եթէ աղաչանքին ընդունուի՝ արուեստական քաղաքներուն չէ՛ միայն շնորհմունքներուն ալ նաեւ ծանրաբեռնութիւններուն պէտք են մասնակցիլ: — Գործը՝ դժուարութիւններով կը քալէ: Ո՛վ որ կը վայելէ հանգրստութիւնը, հարկ է որ զգայ նաեւ անհանգրստութիւնը: — (Qui sentit incommodum debet sentire etiam incommodum)

“ 6. Նկատելով երկու հասարակութեանց անհասները, կը գտնենք, թէ անոնց քիչ մասը միայն դուրսով ա խանութի ապրանքներով առուտոր կ'ընեն: Ասովք առ ունին իրենց հոգատար ինամականներն ու ծառաները, որոնք անոնց սեղ վաճառականութիւն կ'ընեն: Իրենց մեծագոյն մասն արուեստաւոր է: — Ասանկ է հունգարաբնակ քաղաքներուն մէջ ալ: Բնակիչները՝ դուստրով են ապրանքով առուտոր կ'ընեն. եւ անոնց մէջ այլեւալ սեսակ արուեստաւորներն, իրենց արուեստակերտները, տէրութեան զանազան կողմերուն վաճառանոցները կը տանին եւ զանոնք տեղէ տեղ փոխադրելով կը վատրկին. տարւոյն մեծագոյն մասը անէն գուրս կ'անցընեն, ինչպէս աղաչաւոր բնակիչները, սակայն եւ այնպէս արիշ պարտաւորութիւններէն զատ, կը

կատարեն նաեւ զինուորաց ընակութիւն աալու եւ սալլորդութիւն ընելու պարտականութիւնը: Ուտի աղաչաւոր հասարակութիւններն իրենց վաճառական ըլլալ յառաջ բերելով, այս պարտականութենէն ազատ չեն կրնար ըլլուիլ. եւ ոչ ալ իրենց վիճակը լաւագունացնել, թեթեւեղանել ու նախադաս ընել: — քան մէկալ քաղաքներն — առանց օրինաւոր միութիւնը քակելու եւ հունգարական ազատ թագաւորական քաղաքները վշտացընելու. թէ եւ այս բեռերը հաւասարապէս կրելով՝ քանի մը բանի մէջ նեղութիւն ալ կրն. վասն զի շարիւ ախպէս կը կրնն նաեւ հունգարական քաղաքներն՝ որոնք ո՛չ թէ միայն վաճառական ու արուեստաւոր են, ինչպէս աղաչաւորները, հապա աակէ զատ նաեւ երկուգործ, այդգործ, բովագործ եւ ըտս այսմ, շատ մ'արիշ ծանր գործքեր կատարող մարդիկ: Աս ամէն բան, աւելի պատճառ կրնայ ըլլալ յիշեալ ծանրաբեռնութիւններէն ազատ ըլլալու: ”

“ 7. Թէպէս չի կրնար ուրացուիլ, որ առեւորին լաւ կերպով յառաջացումը՝ երկրին երջանկութեանը վրայ ազդեցութիւն ունի, եւ սուկայն — չէ՛ թէ միայն երկու հասարակութիւնները, հապա — երբք ազգաց վաճառականներն ալ երկրին երջանկութեանը պատճառ են: — Բայց ճշմարտ է նաեւ ան, որ երկու հասարակութեան վաճառականները՝ շատ տեսակ նորելուկ եւ ուելի աչքը շղարնող քան թէ հարկաւոր ապրանքներ մոցընելով մեր երկրին մէջ, եւ ասով ստակը դուրս տանելով՝ քանի մը նկատմամբ, տէրութեան աւելի փնտ կ'ընեն, քան թէ օգուտ: Բաց սակէ, առանց որոշ գնահատութեան՝ վերջին աստիճանի թանկ գնով կուտան իրենց ապրանքներն, որով բարձրագոյն աստիճանի ու հասարակ կարգի քաղաքացիները տկարացընելով՝ իրենք զինքն կը հարստացընեն: — Եւ այսպէս՝ տէրութեան համար օգուտկար կարծես առուտորին ընդդէմ՝ օրինաց ըլլալով, խնդիրքին չի կրնար ընդունուիլ, — մանաւանդ, որ

“ 8. Տէրութեան օրէնքներն ու քաղաքային կարգադրութիւնները՝ միայն հաստարկաց պաշտան կրող քաղաքային պաշտանատէրները կ'ընեն ազատ հասարակաց ծանրաբեռնութիւններէն: Ընդ հակառակն հասարակ քաղաքացոց կարգը՝ ծանրաբեռնութիւններու աակ կը ձգեն: Ասոնցմէ ոչ որ կրնայ ինք զինք ազատ ընել, ո՛չ վաճառական են ո՛չ ալ ուրիշ վիճակն ու աստիճան ունեցող քաղաքացի: — Ասկից աւելի իրաւունք չեն կրնոր ունենալ աղաչաւոր հասարակութիւն:

ներն, որոնք եթէ առանձինն առանձինն զինուորաց ընկն չեն ուզեր, զիրաւ կրնան բնակելի զինուորաց համար զինուորանոց մը, եւ անձնական նախամուկին տեղ փրկանանալով ինն կանգնել, որով առուտուր ընելուն մէջ եղած արգելքներուն առջեւ կ'ստնուն: Թէպէս մէկու կողմանէ՛ զինուոր պահելուն մէջ ամենեւին չենք տեսներ առուտուրը յառաջընելու արգելք մը:

“6. Աղաչաւոր հասարակութեանց քաղաքները վաղուց ջրի քով են. առողջ ու գեղեցիկ տեղ կանգնած: Աճն տեսակ պարէնի վերաբերեալ բաներով լեցուն են իրենց վաճառանոցները: Հնն շատ յարմար տեղեր կան թէ՛ զինուորանոց շինելու, թէ՛ զինուորները մասնաւորաց աներու մէջ տեղաւորելու. որովհետեւ երկու քաղքին մէջ ալ մեծակ սենեակներով տեղեր կը գտնուին, որոնց մէջ՝ եթէ զինուորանոց շինելու համար ծախք ընելու կը մեղքընան, նոյն ինքն տան տերերն, առանց մեծ գժտարութեան առ ներութեան զիրաւ կրնան զինուորաց տեղ տալ, երբ պարագաներն այնպէս պահանջեն: — Բաց սակէ,

“7. Տերութեան օրէնքներուն եւ անոնց վրայ հիմնուած կանոնարարութիւններուն վախճանն ան է, որ առբեր առողջ ժողովուրդ կամ հասարակութիւն մը մէկային բերել չկրն. կամ ըսնել՝ մէկը, մէկային վրայ չծանրանայ: Եւ սակայն կը ծանրանային գրացի տեղերուն եւ քաղաքներուն վրայ, եթէ որ աղաչաւոր հասարակութիւնները նախամուկ տալէն ազատ ըլլային. նոյնպէս ուրիշ քաղաքներն եթէ որ զինուորաց ընկնութիւն տալէն քաշուէին, ինչպէս իրենց հաւասար աղաչաւոր հասարակութիւններն ընել կ'ուզեն: Մէկ խօսքով, եթէ աղաչաւոր հասարակութեանց աղաչանքին տեղ արուի, այն աստեւ անոնց վիճակն ու դիրքը մէկալ քաղաքներուն ընկնալուց, վիճակէն ու դիրքէն — օրինաց մտաց հակառակ — լաւագոյն, նախապատիւ ու տարբեր պիտի ըլլար. վերը յառաջ բերուած տերութեան օրինաց յայտնի խնամտին ու հաւասարութեան իրաւունքին հակառակ — Անոր համար.

“8. Օրինաց եւ մեծապատիւ վիճակաց բերած որոշմանը հակառակ — եւ ըստ հետեւորդի յանդիմանութեան արժանի են — աղաչաւոր հասարակութեանց թախանձող լիթիւն մէջ բաւարուած այն խլըմանքներն, որոնց համեմատ, յիշեալ ծանրաբեռութիւններէն ազատ ըլլալ կարենալու համար, վիճափառ իշխանապետին

զիմած են: Ասկից — ինչպէս կ'ըսեն — թէպէս հրամաններ ալ (rescriptum) գացած են աղքատնական կառավարութեան, որպէս զի սարը նկատմամբ ծրագրերն (planum) յօրհնուին, այսու ամենայնիւ կատարելապէս համոզուած ենք, թէ մինչեւ որ այս բաներս մեծապատիւ վիճակաց ու վարպաց հաղորդուին, ամենապատիւ վերատեսչութեան խորհուրդը՝ իր իմաստութեամբը նկատուով պիտի ընէ տերութեան օրէնքներուն, եւ յսնուանէ եռեակ օրինաց՝ երկրորդ օրինակն, ԺՅ. յօդուածին, որուն համեմատ, ուրիշներուն վիշտ ու ցու պատճառող արտանուծիւնները չեն կրնար կանգուն կենալ. մանաւանդ ընդունուած սահմանարարութեան երկրորդ մասն. Ը. գլխին, Ցերորդ յօդուածին, որ կը համարի, թէ եւ ծամրով առանձնաշնորհութիւններն ընդունողը՝ ունեցածն ալ՝ կը կորսնցընէ եւ անգոր կ'ըլլայ, — Աստի կը համարինք, թէ զանոնք նկատելով, ամենապատիւ խորհուրդը՝ օրինաց հակառակ չի գործեր, այլ ընդ հակառակն թախանձողները՝ մեծապատիւ վարդերուն եւ վիճակներուն որոշումն — որ վերոյշեալ արձանագրութեան 612 էջին մէջ է, եւ որան ընթերցուած խոնարհարար կը խընդրենք — գործադրել պիտի հրամայէ. — Բաց սակէ զվիճափառ իշխանապետն (եթէ հարկ ըլլայ) խոնարհարար կը տեղեկացընէ, որ — վիճակներուն եւ վարդերուն այս նիւթին նկատմամբ, տերութեան օրէնքներուն որոշածին համեմատ — աղաչաւորաց ինդիրն չի կրնար ընդունիլ:

“Աստի, յառաջ բերուած պատճառներուն համար, աղաչաւոր հասարակութեանց՝ տերութեան օրէնքներուն հետ շփարանող աղաչանքին դեմ բողոքելով եւ իրենց թախանձանաց կերպին մէջ բացատրուած շարժումներուն — որոնց համեմատ՝ ուրիշ թագաւորութեան ազատ եւ արտանայնութեան քաղաքներուն վիշտ ու ցու եւ ծանրաբեռնութիւն ըլլալով՝ զինուոր պահելու եւ նախամուկ տալու պարտաւորութենէն ազատ ըլլալու համար, վիճափառ իշխանապետին առանձնաշնորհութեան պատճէն վաստակելու կը ձգեն: — միանգամայն վերն սկսած ծամրով վաստակելի պարտութեան դեմ ալ — զոր ընդունելու յոյս չունենան — առաջիկայով ընդդեմ բողոքելն եւ ընդդիմանալը մեզի վերապահելով՝ խոնարհութեամբ կը ինդրենք, մեծապատիւ վարդերն ու վիճակներէն, որ բարեհաճին աղաչաւոր հասարակութիւններուն՝ քաղաքային եւ հասարակաց օրինաց հաւասարութիւնը

քակելու համար նորոգած այս պահանջմունքը, անպատշաճ՝ եւ ապօրինաւոր յայտարարել, եւ իրենց երեսփոխաններուն՝ տերութեան աւագաժողովին մէջ տեղ չտալով, մինչեւ որ յիշուած 61 երորդ յօդուածին հրամայածին եւ անոր մէջ յիշուած տէրութեան օրինացը համեմատ արտօնութեանց պատճէնը վեհափառ թագաւորէն շնորհուին եւ հրատարակութեան համար ալ գանհկայ բարձագոյն ձիճակաց եւ կարգաց առ զեւր շնորհն: — Եւ մինչեւ որ աս ըլլայ, այնպիսի արգար որոշում մ'ընեն, որ աղաչաւորները թէ՛ զինուորաց տեղ տալու եւ թէ՛ նախամուք տանելու ծանրաբեռնութիւնն, ուրիշ քաղաքներուն պէտ, առանց բացառութեան եւ անյապաղ կատարեն ու գործարկեն: Եւ ասկից ետքը նմանօրինակ ապօրինաւոր ու տարօրինակ աղաչանքներով ո՛չ վեհափառ Իշխանապետն եւ ո՛չ մեծապատիւ կարգերն ու ձիճակներն — ընդ ծանրութեամբ վրանին դրուելի պատճոյն — որուն՝ մինչեւ հիմակ ալ արժանի եղան — աւելցուտ տեղ անհանգիստ ընելու շահամարձակին:

«Մեծապատիւ կարգաց ու ձիճակաց  
խոնարհ ծառայք  
ազատ թագաւորական արտօնացեալ  
քաղաքներուն երեսփոխաններն առ  
Հասարակ:»

Եղիսաբեթուպոլսեցիք անպատասխանի շննացին իրենց դէմ եղած ամբաստանութիւններուն: Ասոնց արդէն շատեցող պատասխան տուած էին, ըսելով թէ այն բամբասանքներն անհիմն բաներ են. — թէ իրենք՝ սակն օրէնք պահեցին ու կը պահեն. թէ իրենք զիրենք սակն տեսակ արոց սակ ենթարկեցին ու կ'ենթարկեն: — Թէեւ մէկ կողմանէ կը շեշտէին միշտ իրենց զանազան գրութեանցը մէջ, թէ որչափ օգնութիւն մատուցած են, սակն ժամանակ երբ տէրութիւնը նեղ մտնելով՝ իրենց բարոյական ու նիւթական օգնութեանը պէտք ունեցած է, եւ մեկու կողմանէ կը խնդրէին ու կը պահանջէին իրամամբ, առանցութիւն այն բաներէն, զորոնք շատոնց ստացած են Աւստրիոյ կայսրներէն:

Ասանկ գրութիւն մը՝ կը զնէ ստընեհիս ի մէջ այլոց, պաշտօնական յիշատակարան մը, զոր Եղիսաբեթուպոլսեցիք դրամնիւրունիոյ վերին կառավարութեան գրած են 1765ին:— Ասկից պայտառ կը տեսնենք, չէ՛ թէ միայն զան, որ թէ՛ տէրութեան աւագաժողովն ու թէ՛ Հռոմագրացոց ազգն ինչ կարծիք ու գաղափար ունէր ազգայնոց վրայ, Սպաս նաեւ զան, թէ

ինչպէս Հայք կրել կ'ուզեն, իրենց վրայ քուտած ամբաստանութիւններն ու օրինազանցութիւնները:

Ահա յիշատակարանին թարգմանութիւնը: «Մեծապատիւ կոմս, ամենապատիւ զառաջարկութիւն:»

«Ցերութեան ժողովոյն ամենապատիւ նախագահը՝ մեր Հասարակութեանց տրուած առանձնաշնորհութիւններուն վրայոց տեղեկութիւններ տալով, մեծապատիւ կարգաց մէջէն քանի մը հօգի ու ետքէն գրեթէ ամէնքը միաբան անոնց դէմ բողոքեցին (contradico): Բողոքեցին, ի մէջ այլոց անոր համար, որ արքունական ամենապատիւ դիւանատունը, իրեն մեծագոյն նկարագիր տալու համար, արտօնութեանց թղթին մէջ հօյ, նշանակալից բառը գործածած է. թէ Պաշպալովի երկիրները մեզի արուեցան, իբրեւ ոչ-այգրէնածիններու: Ան ալ ըսուեցան, որ զինուորական քնակութիւն տալէն մնեց զմեզ զուր հանեցիլնք. թէ մեզի թող արուեցաւ, որ երկու մաքսառու կամուրջ շինենք եւ այլն: — Եւ սակայն ծանօթ բան է, որ ասոնցմէ յատուջ արդէն 1733ին եւ 1746ին մեզի արուած առանձնաշնորհութիւններն ընդգրկուած չգտան. թէպէտ եւ այն միջոցին ալ գթածաբար մեզի շնորհուած արտօնութեան կոնգակներուն մէջ այս բաներն արձանագրուած էին (inscribo): Այն առանց Պաշպալովին մէկ կէտը յանձնուեցաւ մեզի, այնպիսի ընդարձակութեամբ (extension), որ ան երկիրներն, որոնք որ տրուանքին ձեռնած կէս մասէն պիտի ընդունէինք, զանոնք ալ յիշեալ առանձնաշնորհութեան զօրութեամբ կարենանք վայելել: Այն կարողութեան առանձնաշնորհութեան մէջ, անոր վրայոց ալ ապահովուեցանք, որ արքունեաց ձեռքը ձեռնած երկիրն ալ իր Մեծափառութիւնը մեր Հասարակութեան կը շնորհէ: Եթէ մեծապատիւ կարգացն, այս բաներն այն միջոցին յարուցած ըլլային, նուազագոյն փնտաղ կրնայինք հրատարիլ, այս գթածաբար մեզի շնորհուած երախտիքն: Բայց հրատարակուած առանձնաշնորհութեանց ձեռք ընդունած ապահովութեամբ, գրեթէ ամէն ասն տէր, մեծ ծախքեր ընելով, շէնքեր շինել տուած են: Իր վեհափառութեան մեզի յանձնած արքունական երկիրներուն վրայ փոք ստակ առած ենք. եւ ասոնց դէմ ալ մեծապատիւ կարգերը բողոքեցին, անոնց շնորհմանցան: Մեր ամէն ըրածն, առանձնաշնորհութեանց զօրութեամբ, ի մարի հաւատու ըրինք: —

“ Ի նպաստ տերութեան տառաջարկմու-  
 թեանը՝ վաճառականութիւնը յառաջացուցինք:  
 Երկրին՝ անօգուտ ծառաներ չեղանք, ու այսօր  
 ալ չենք: Երբ պէտք եղաւ որ երկիրը զինուոր  
 ապ, մեր աղքատ հասարակութիւնը 28 նորըն-  
 արեակներ (tiro) առաւ: Գրեմ հարկատր պարենն  
 ու ըմպելիք իրական տրամով կը գնենք: Հաս  
 սեղեր շարունակ տուրք կը վճարենք: Փոխա-  
 րինութիւն միշտ կը հատուցանենք: Գուար եւ  
 ուրիշ անասուններ, մեղրամաճ, գառնի մորթ,  
 եւ ուրիշ այլեւայլ տեսակ Գրանսիլուանիայի  
 ապրանք ու նիւթ, ըստ մեծի յասնու աստր եր-  
 կիրներ կը տանիք կը սփռենք: Եթէ Գրանսի-  
 սիլուանիայի եւ Հունգարիայի երեսներակները  
 միայն, զոր այս երկրին մէջ կը թողուրք — ի  
 նկատի առնենք — մեծ գումարի կը բարձրանայ:  
 “ Երեք՝ այս երկրին օրինացը դէմ, երբեք  
 ըսած ու պահանջած չենք: Թէ, իբրեւ ընդու-  
 նուած ազգ համարուինք ու ճանչցուինք: Այն-  
 պիսի ազատութիւն ու առանձնաշնորհութիւն-  
 ներ ուզած չենք, որուն համեմատ հասարակաց  
 ծանրաբեռնութիւններէն ազատ ըլլանք. — եւ  
 կամ որ ուրիշ ազգայնութիւններուն կոնսակէն  
 սպորդ պարագ մարդիկ ըլլանք: Եթէ որ զի-  
 նուորաց բնակութիւն տալէն, իբրեւ վաճառ-  
 կան մարդիկ (որոնք՝ մեր տներն ու աւելի թան-  
 կագին բաները, սովոր ենք մեզմէ հեռու թողուլ),  
 գթածաբար ազատ (immunis) հրատարակուե-  
 ցանք, ասոր օրինակներ պակաս չեն: Հաս եր-  
 կիրներ քաղցինք, բայց տեղ մը չգտանք, որ  
 վաճառականք, զինուորաց բնակութեան տեղ  
 պէտք է որ տան: Իշխանապետին գթութենէն  
 կախում ունի, որ այս բաներուս մէջ ալ ազա-  
 տութիւն տայ, կամ չտայ, որովհետեւ իշխա-  
 նութիւն ունի, մեր ընկերութեան գթածաբար  
 արտօնութիւն շնորհելու: — Ասէ՛ք առանց վեր-  
 ջին աստիճանի մեծ փեսաու ու մանաւանդ մե-  
 ծապասիւր կառավարութեան հասնութեանը  
 չենք կրնար հրաժարիլ: Ուստի խնարհաբար  
 կը ինդերենք. մեծապատիւ արքունական կառա-  
 վարութենէն, որ ասանկ մեծ վտանգի մէջ, զմեզ՝  
 իր գթած պաշտպանութեանը տակ առնելու  
 բարեհաճի:

“ Խնամարհարար սպասելով մեծապատիւ  
 կառավարութեան գթութեան՝ կը մնանք, խո-  
 նարհ ծառայք,

Աբրահամ Կրեյտան  
 Յովսիանու Յովսիանու:

Ազատ թագաւորական քաղաքաց երես-  
 փոխաններուն, շատ տեղ յիշած աղբորսպիրը

— զոր գրած են ազգայինը՝ կայսեր, զինուորաց  
 բնակութեան տեղ չտալու եւ նախամուլքի ծա-  
 ուայութենէն ազատելու նկատմամբ՝ — չունինք:  
 Բայց անոր պատասխանը կեցած է: Ասիկայ՝ չէ  
 թէ ազգայնաց, այլ Գրանսիլուանիոյ վերին կա-  
 ռավարութեան վերտեսնուութեան խորհրդին  
 գայտած է, այն իմաստով՝ որ վերը յիշուած է:  
 Իսկ երկու քաղաքներուն՝ արքունական դիւա-  
 նասնէն յարողը պատասխանն եկած է:

“ Կկատմամբ ինչդրած աղբրանքին, որ ա-  
 զատութիւն գտնէք, զինուորաց տեղ տալու եւ  
 նախամուլքի ծառայութենէն, հրաման գայած է  
 Գրանսիլուանիոյ թագաւորական վերին կառա-  
 վարութեան, որ ասոր վրայք կայսեր առաջար-  
 կութիւն մ՝ ընէ. — ու ինչիրը՝ մինչեւ ցարձ-  
 րագոյն որոշուած, առկախեալ վիճակի մէջ մնայ:  
 “ Գրանսիլուանիոյ արքունական խորհրդին  
 դիւանասնէն: Վիճենա 1792 յուլիս 22:

Լատիւլաուս Ձէտօ, յ. 1.  
 արքունի քարտուղար,  
 ՅՈՒՐ. ԱՆՆՈՒ

(Հարձակութիւն)



Գ Ն Ա Ռ Օ Ս Ա Կ Ա Ն - Բ Ժ Ծ Կ Ա Կ Ա Ն

ՀՈՅ ԲԺՅԱԿԵՆ ԶԵՆՈՂԻՆԵՐ, “ՕԳՈՒՅ ԲԺՅՈՒՌԹԵՆ,  
 ՍՄԻՐՅԱԿԱԹԻ, ԵՒ ՊՈՒՆԻՑԻ ԲԺՅԿ ՍԵՐՍԵՏԻ

Ընդիմ ունեցայ այս օրերս աչքէ անցը-  
 նելու Պալաթի Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյն  
 մասնադարանին բժշկարանը, որ իւր կարեւոր  
 յիշատակարաննայն հայ բժշկական պատմու-  
 թեան նոր էջեր ընծայող ձեռագիր մ՝ ըլլալով,  
 պարտք կը համարիմ՝ հակիրճ տեղեկութեամբ  
 ծանօթացընել զայն:

Բժշկարանն է Ամիրտովթ անուանի  
 հայ բժշկին “Օգուտ բժշկութեան”, կոչուած  
 հանրածանօթ երկախրութիւնը, զոր վերստին  
 շարադրած է կամ դասաւորած՝ Պոնիաթ  
 Սերաստացի:

Յայտնի չէ թէ երբ, ո՞ր եւ որո՞ւ ձեռքով  
 օրինակած է գրչագիրս, որուն առաջին էջին  
 ձակարդ գրոջմուտ է կլորակ փորդիկ կնիք  
 մը՝ վրան “սուրբ հրեշտակապետ եկեղեցւոյն”  
 գրուած եւ անընթեռնի թուական մը. վարը  
 ուրիշ կնիք մը ձուածել, որ կը կրէ “թաղական  
 խորհուրդ Պալաուս”, խօսքը, մէլտեղն ալ  
 “ 1860”, թուականը: